

7230

1367

Գ Ի Ծ Ե Ր  
Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԵԱՆՔԷՆ



329.14

Գ - 57

ԳՈՒԳՐԷՇ, ՏՊ. ԱՍԹՕՐԻԱ

1933

№ 1361

1361

329.14

4-57

Գ Ի Ծ Ե Ր  
Հ. Յ. ԴԱՃՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԵԱՆՔԷՆ



Ե 2002

6840

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ  
1933

2010

ԳՐԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ, ՏՊ. ԱՍԹՕՐԻԱ  
1933



Ք Ր Ր Ս Ս Ս Փ Ո Ր



Ք Ո Ս Ս Ո Վ



Զ Ա Ւ Ա Ր Ե Ա Ն



93012-42

1012-2002

Գ Ի Ծ Ե Ր

Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԵԱՆՔԷՆ

Գիծեր տալ Հ. Յ. Դաշնակցութեան կեանքէն՝ անհնարին աշխատանք է: Դեռ կանուխ է նախ ըմբռնելու և զատելու համար գերը կազմակերպութեան մը որ ծլած հայ ժողովուրդի առաապանքէն, որդեգրեց անոր դարաւոր ուխտը, խտացուց իր մէջ ինչ որ հայ ժողովուրդը ունէր իրր ճիգ և կորով, իրր քաջութիւն և անձնուիրութիւն, ու աւելի քան քառասուն տարի աքնեցաւ ու մաքառեցաւ ստրուկ ժողովուրդի մը բերելու համար իր ազատութիւնը: Դժուար է և անոր համար որ Դաշնակցութեան գործը ուրուագրել՝ պիտի նշանակէ պատմել հայ ժողովուրդի կեանքին ամբողջ վերջին կէս դարը, որովհետեւ Դաշնակցութիւնը սերտօրէն շաղխուած է այդ կեանքին հետ, ձուլուած անոր հետ, ու կարելի չէ ըմբռնել մէկը առանց միւսին:

Մեր փորձը քանի մը զլխաւոր գիծեր տալու համար է միայն:

Ե Ր Կ Ո Ւ Ն Ք Ը

Հայ ժողովուրդը երկունքի մէջ էր արդէն երբ Դաշնակցութիւնը ծնաւ:

Եւրոպայի խզմամանքը բախելու զացած, Սրիմեան 1878ին Պերլինէն դարձեր էր յուսախար ու յուսահատ, քարոզելու երկաթէ շերտի խմաստութիւնը — զգացնելու հայ ժողովուրդին թէ զէնքով միայն պիտի կրնայ խել իր ազատութիւնը:

Ու ամբողջ տասը տարի երկունքի շրջան մը եղաւ հայ ժողովուրդին համար: Մէկ կողմէ կը հասուննար ազատագրութեան իաէալը զանգուածներուն մէջ և միւս կողմէ կը կազմուէին ըմբոստութեան առաջին բջիջները՝ երկրի մէջ թէ դուրսը:

### Հ. Յ. ԴԱՇՆԱԿՅՈՒԹԵԱՆ Ծ Ն Ո Ւ Ն Դ Ը

Պէտք էր սակայն բոլոր այս մասնակի ճիգերը համադրել, հայ ժողովուրդին մէջ հասուննայ սկսող յեղափոխական տրամադրութիւնը ձուլել միակ կազմակերպութեան մը մէջ և համախումբ ուժերով նուիրուել թրքահայաստանի ազատագրութեան գործին: Այդ համախումբան աշխատանքները կը սկսին 1889ին, Թիֆլիսի մէջ, որ այն օրերուն տեսակ մը հնոցն էր հայկ. շարժման: Բանակցութիւնները երկար կը տևեն, որովհետեւ զժուար է հաշտեցնել ոչ միայն յեղափոխական տրամադրութեանց տարրեր երանդները, այլ մանաւանդ հակոտնեայ խառնուածքներ: Մէկ կողմէ կան հայ նարոտօլօլէյներ՝ ուսն յեղափոխական-ընկերվարական կուսակցութեան յարողները, ինչպէս Գրիտափոր Միքայէլեան, Միմոն Զաւարեան, Արրահամ Դաստակեան, միւս կողմէ թունդ ազգայնականներ՝ ինչպէս Կոստանդին Սասիսեանը, նաև հայրենասէրներու ուրիշ խմբակ մը որ ծանօթ է «Նուժնի Նոմէրնօ» իր ժամադրաՎար պանդոկին անունով և որուն մէջ կան Յովսէփ Արզութեան, Մարտին Շաթիրեան, Յովհաննէս Իւտօֆեան, Տիգրան Ստեփանեան, Արշակ Թաղէտեան, Արամ Նազարէթեան, Նիկ. Մատինեան: Եւ այն: Կան մոլեռանդ Արծրունականներ ալ՝ ինչպէս Սաչատուր Մայրումեան, և վերջապէս Հնչակեան ընկերվարականներ Մարքսեան զպրոցէն, որոնց կողմէ գլխաւոր բանադնացն է Ռուբէն Սանազաւ և որոնք սակայն չուտով ալ պիտի անջատուէին:

Հայ ժողովուրդի տառապանքը այնքան խորունկ է, ու ստորուկ ցեղի մը ներսը հասունցող պրոթիւզիոնը այնքան վարակիչ, որ տարրեր դաւանանքի ու տարրեր խառնուածքի այս բոլոր մար-

դիկը կը միանան միակ իտէալի մը, միակ ուխտի մը մէջ:

1890ի ամառն է որ Թիֆլիսի մէջ կը հիմնուի վերջապէս «Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւնը», «Նպատակ զնելով Թիւրքաց Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ազատութիւնը», ինչպէս կը յայտարարէ անոր առաջին թուոցիկը:

### ԱՌԱՋԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Հայ մտաւոր ուսնվիրաներէն շատերը մասնակցեցան Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադրութեան, կամ յեռագային յարեցան անոր: Բայց Դաշնակցութիւնը կեանք առաւ ու գործեց երեք մարդոց շունչին տակ, երեք հոկաներու, որոնք տարրեր խառնուածքով, բայց իրարու մէջ ձուլուած իրենց ուխտով և անձնութեամբ, Դաշնակցութեան ղեկավար երրորդութիւնը դարձան:

Գրիտափոր Միքայէլեան, Միմոն Զաւարեան ու Ռոստոմ Զօրեանն էին այդ երրորդութիւնը:

### Դ Է Պ Ի Ե Ր Կ Ի Ր

«Դէպի Երկիր»: Այս էր անդրանիկ կարգախօսը: Զէնք ու ուղմիկ մտցնել թրքահայաստան:

Ու Պարսկաստան եղաւ նախազաւիթը՝ ուր անձնուէրներու կարաւանները կանգ կ'առնէին պահ մը, պահէն վայրկեանին մանելու համար Արցունքի Հովիտը: Հոն պարսկական հիւրընկալ հողին վրայ էր որ Դաշնակցութիւնը իր յեղափոխական թափը մարզեց՝ մէկ կողմէ զէնքի գործարաններ և միւրեւնոցներ հաստատելով, և միւս կողմէ ապահովելով երկրի մանողներուն առաջին կայքը:

Դլխաւորաբար Թաւրիզի, Սոյի, Սալմաստի մէջ է որ այդ աշխատանքները կ'ըլլային: Հոն է որ Դաշնակցական գործիչներ կու գային հաստատուել

ուսուցչի կամ տեսչի պաշտօններով, բայց իրակա-  
նին մէջ դասնալով յեղափոխական աշխատանքնե-  
րու լծակը:

Պարսկաստանի մէջ գործած են շատերը մեր  
մտաւորական և սաղմական ուժերէն:

Յիշենք, այս սկզբնական շրջանին, Նիկոյ Դու-  
մանը, Կարուստ Ալոյեանը, Մամսոն Թաղէսեանը,  
Աւ Քարեցի Սաքօն, Պետօն (Ալեքս. Պետրոսեան),  
Կարօն (Արիստակէս Զօրեան), և այնքան ուրիշներ  
որ յետոյ պիտի մտնէին երկիր իրենց արեան տուրքը  
տալու յեղափոխութեան մոպօքին:

### ԵՐԿԻՐԸ ԿԸ ԽԼՐՏԻ

Դաշնակցութեան երկիր մտնելէն առաջ արգէն  
սերմը նետուած էր: Արիմեան և Փորթուզալեան  
հասցուցեր էին իրենց սերունդը: Բաւական է թուել  
Դոյոջեանն և Ազրիպասեանը, որոնք սահմանին վրայ  
ինկան 1889ին զէն ի ձեռնին, Չաթօն և Շէրօն, եր-  
կու զմայրիկ հայդուկներ, որոնք անդրանիկ ըմ-  
բոսաներն եղան հայրենի հողին վրայ, յետադային  
միացած Դաշնակցութեան շարքերուն, Մարգար վար-  
ժապետը, ըմբոստութեան անդրանիկ առաքեալ՝ որ  
կախաղան բարձրացաւ 1893ին, Արարօն՝ լեռներու  
խիզախ արծիւը որ յետոյ կուռեցաւ Դաշնակցու-  
թեան դրօշին սակ, Տամատեանն ու Մուրատը՝  
Հնչակեան երկու մտաւորականներ որոնք հայ ժո-  
ղովուրդին ծոցին մէջ գացին քարոզելու նոր աւե-  
տարանը, Գէորգ Չաւուչն ու Հրայր-Դոմոսը որոնք  
պահ մը Հնչակեան, յետոյ պիտի յարէին Դաշնակ-  
ցութեան դրօշին, ու տարիներով պիտի կուռէին այդ  
դրօշին սակ:

Դաշնակցութիւնը 1895ին է որ կը թափանցէ  
երկիր: Հեղաճեաէ երկիր կը մտնեն իր առաջին ֆէ-  
տայինները՝ որոնք յետոյ ողնասիւնը պիտի ըլլային

հայ ազատագրական զուպարին: Ազրիւր Սերար,  
Անդրանիկ, Դուրբախ, Աշոտ-Թաթուլ, Առիւծ-Աւագ,  
Վազգէն, դաշնակցական ֆէտայիներու անդրանիկ սե-  
բունդը կ'ըլլան՝ որուն շուտով պիտի երթար միա-  
նայ անձնուրացներու ամբողջ փաղանգ մը:

Հայ ժողովուրդն է որ ըմբոստութիւնը կը խմո-  
բէ իր ծոցը:

1895 և 1896ը մուսյլ տարիներ են սակայն:  
Համիտը արիւն կը սփռէ հայրենի հողին վրայ, ու  
հայ յեղափոխութիւնը ի վիճակի չէ դեռ կռիւի դուրս  
գալ թուրք ու քուրա հորդաններուն դէմ:

### ԳՐԱԻՈՒՄ ՕՍՄ. ՊԱՆՔԱՅԻ

Կը հանդայ հայ ժողովուրդը, բայց միշտ խուլ  
է Եւրոպան: Ինչ որ տեղի կ'ունենար Հայաստանի  
հեռաւոր խորերուն մէջ՝ անտարբեր կը թողուր զայն:  
Պէտք էր ցնցել անոր խզճմտանքը:

Ու կ'որոշուի զրաւել Օսմ. պանքը՝ մէկ կողմէ  
ցնցելու համար Եւրոպան, ու միւս կողմէ խոս-  
տումներ կորզելու համար Կարմիր Սուլթանէն:

Յարձակումը տեղի կ'ունենայ 1896 օգոստ.  
14ին: 26 հոգին են յարձակողները՝ բոլորն ալ գին-  
ուած զէնքով ու սուժրով: Աստուծո՛ւ վեցն է որ  
նախայարձակ պիտի ըլլան: Այս կտրիճներէն երեքը  
Կիլիման սակայն Պանքին դրան տակ, ապահովելու  
համար իրենց ընկերներուն մուտքը դրամատունէն  
ներս: Անձնուրացներու մնացեալ ջոկատը կը մտնէ  
պանք, սանդուխներուն վրայ ուսմբի մը զո՛հ տալով  
իր զմայրիկ պետը Բարգէն Արեւին (Պետրոս Փար-  
եան): Մերոնք պանքին գուռները կը փակեն ներ-  
սէն, անձնատուր կ'ընեն պաշտօնէութիւնը՝ թիւով  
157 հոգի, ու կը սկսին զէնք ու սուժր տեղալ զոր-  
քերուն վրայ որ եկեր պաշարեր են պանքը: Կոխը  
ամբողջ օրը կը տեւէ, զեկալար ունենալով Արմէն

Գարօն (Գարեգին Փատարմաճեան) և Հրաչը (Հայկ Թիրեաքեան): Զօրքը չի կրնար զիմադրութիւնը խորտակել:

Ու անա իրար կ'անցնին Երլարզն ու դեսպանները: Բանագնացներ կ'երթեւեկեն անընդճատ: Անդրդուէի են մերոնք: Կը պահանջեն որ Երլարզը գրաւոր երաչխաւորէ ըսրեննորոգումներ Հայաստանի մէջ: Ռուս դեսպանատան Ս. Թարգման Մաքսիմովն է որ եկեր է Սուլթանին անուսով պրատոնական խոստումներ տալու, ու համողելու տղաքը որպէսզի պանքը պարպեն: Յամառիլ՝ պիտի նշանակէր Չարդի տեղի տալ, ինչպէս կը սպառնար Երլարզ: Մերինները ի վերջոյ կ'որոշեն յանձնել պանքը որ մը կուտելէ յետոյ: Ապահոված են զիրենք որ քիթ մը իսկ պիտի չարիւնի: Ֆրանսական «ժիրօն» նաւը մինչ զիրենք կը հեռացնէ Թուրքիոյ ջուրերէն, ասդին Համիտ Չարդի հրամանը կու տայ: Թուրք խուժանն է որ կը կոտորէ անմեղ ժողովուրդը՝ դեսպաններու աչքին տակ:

### ՀԵՐՈՍԵԿԵՆ ՍՆՄԱԹԻԱՆ

1896ինոյն այդ օգոստ. 14ի օրը երբ Օսմ. պանքի մէջ հայ կտրիճները իրենց յանդգնութիւնը կը սակարկէին, ասդին Սամաթիոյ մէջ, կը ձախողէր ռազմական ծրագիրը՝ զոր յղացած էր Դաշնակցութիւնը: 154 սուլթաններ՝ ըստնուած ըստմութիւ կէտերու վրայ, ու անարեկիճներ՝ պատրաստ թուրք զօրանոցին վրայ յարձակելու, կը սպասէին աղգանշանի մը: Թուրք ոստիկանութիւնը կուսած էր ծրագիրը, ու լուսաբացին յանկարծակի պաշարեց Միաքեաններու տունը ուր այդ պահուն հաւաքուած էին հերոսական ծրագրին ղեկավարները՝ Խաչիկ Գնունի, Արտաշէս Անդրէասեան և Արտաշէս Միաքեան: Գառագեղին մէջ բանտուած էին աւիւճները: Իրենց կը մնար

սուղ ծախել իրենց կեանքը: Ու սուղ ծախեցին: Ռուսները սկսան տեղալ պաշարողներուն վրայ, մինչ անդին ուրիշ կտրիճներ կը յարձակէին թուրք զօրանոցին դէմ, և շատ մը տուներէ զնոքակ ուսումը կը թափէր գորքերուն գլխուն: Կը զորդէր ամբողջ Սամաթիան:

Թուրք զօրքը կացութեան տէր կը դառնայ սակայն տակաւ: Շախ կ'ընկճէ դպրոցին մէջ հաւաքուած քաջերը, յետոյ վերջին գրոհը կու տայ Անդրէասեաններու տան վրայ: Այս անգամ կը խորտակուին դռները, և ամբողջ կը խուժէ ներս:

Երեք հերոսները մինչև վերջին պահը կը կրոււնին, ու յետոյ իրենք է որ վերջ կու տան իրենց կեանքին, ամբողջ 18 ժամ կուտելէ յետոյ զուցազուեներու պէս:

### ԻՍԵՆՍՍՈՐԻ ԱՐՉԱԿԱՆՔԸ

Խանասորը եկաւ տարրեր էջ մը ըսնալու Դաշնակցութեան պատմութեան մէջ: Մինչև այն ատեն հայդուկային փոքր կոիւններ էին զոր մղած էր հայ ֆէտային, առաւելապէս ինքնապաշտպանութեան համար: Պէտք էր հերոսական տարրեր քայլ մը՝ սարսկուլ համար հայ ժողովուրդի թճնամիները: Պէտք էր վրէժխնդրական աքթ մը որ բարձրացնէր և հայ ժողովուրդի՝ տրամադրութիւնը: Խանասորը յունադաշտ մըն է ուր կ'ապրէր Մազրիկ կոչուած արիւնարբու քիւրտ ցեղը: Այդ ցեղն էր որ Շարաֆ պէկի գլխաւորութեամբ քանիցս կոտորեր էր Աղրակը, ու զեռ տարի մը առաջ Ս. Բարթեղիմէոս վանքի մօտերը ընաջնջեր քանի մը հարիւր Հայեր՝ որոնք վանէն փախչելով կ'երթային Պարսկաստան ապաստանիլ:

Դաշնակցութիւնը որոշեց պատեկ այդ ցեղը: Նիկոլ-Դումանն էր արչաւանքը յղացողը, բայց ան մասնակցեցաւ անոր իր պարզ յիմնապետ մը: Արչաւանքը վարեց վարդան՝ օգնական ունենալով



### ՏԵՂԱՏՈՒՈՒԹԻՒՆ

Օսմ. պանքի գրաւուժէն (1896) և Խանասորի Արշաւանքէն (1897) յետոյ ամբողջ 7-8 տարի շարքէն էր հայ յեղափոխութիւնը ու անոր հետ հայ ժողովուրդը: Այնքան արիւնէ, ու պարտութիւնէ յետոյ բնական տեղատուութիւնն էր: Ու իբրեւ բնական հետեւանք՝ յասպարէզ եկան բոլոր տեսակի տականքներն ու ցեցերը: Թուլամորթները սկսան շարքերը լքել, ու ստրուկները սկսան լղել զարշապարը:

Այդ շրջանին է որ Համիտ փորձեց հասկացողութեան մը գալ Իաջնակցութեան հետ: Կոտրած հայ յեղափոխութեան թափը՝ կը կարծէր թէ բոլորովին անձնատուր կ'ընէ զայն, խոստումներով:

Նախ, 1896 հոկտ. 28ին է որ ժընեւ կու գայ Տիրան պէյ Տատեան, Թուրքիոյ արտաքին գործերու նախարարի խորհրդական Յարութիւն փաշայի որդին, հրաւիրելով որ Իաջնակցութիւնը զաղբընէ իր յարձակումները Թուրքիոյ դէմ, և հաւաստելով որ Համիտ բարենորոգումներ պիտի չնործէ:

Յետոյ 1897 փետր. 4ին ժընեւ կու գայ երկրորդ պատուիրակ մը, Վաղինակ Աճէմեան, որ կը կրկնէ միեւնոյն պղատոնական հաւաստիքները:

Երկու անգամուն ալ կասկածով կը վերաբերուի Իաջնակցութեան Իւրօն:

Երրորդ անգամ, 1897 հոկտ. 26ին, Յարութիւն փաշայի եղբորորդին Տրդատ պէյ Տատեանն է որ ժընեւ կու գայ: Եկած է առաջարկելու որ Իաջնակցութիւնը բարենորոգումներու ծրագիր մը ներկայացնէ: Խօսակցութիւնները կը տեւեն այս անգամ բաւական երկար: Վրայ կը հասնէր 1898-ի Իաջնակցութեան ընդհ. ժողովը: Ընդհ. ժողովը պահանջեց որ արձակուին քաղաքական բանտարկեալները, փախստականները ընդունուին հայրենիք, վերադարձուին Հայերէն խլուած կալուածները:

Փոխարէն՝ ոչ մէկ զրական հաւաստիք երլաղի կողմէ: Խօսակցութիւնները կը շարունակուին դեռ քանի մը ամիս ալ, և 1899 մարտ 16ին է որ Իաջնակցութիւնը իր վերջնական պատասխանը կը յղէ Յարութիւն փաշային՝ զգացնելով որ ի զուր է բանակցել այլեւս:

### ՔԱՐՈՉՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Իաջնակցութեան 1898ի ընդհ. ժողովը զգաց որ դեռ շատ աշխատանք պէտք է մինչև որ դադարը հասունայ և որոշեց զարկ տալ բացառիկ փրօփականտի՝ թէ հայ ժողովուրդին մէջ և թէ օտարներուն:

Ոչ միայն ընդարձակուեցաւ հետեւարար Կրօշակի ծաւալը ու անոր խմբագրութեան թուեցան տակաւ մտաւորական կարեւոր ուժեր՝ ինչպէս Ակնունին, Անարոնեանը, Վառժանը, այլև հիմը զրուեցաւ ֆրանսերէն օսկանի մը, Pro Armeniaին՝ որ հայ ողբերգութիւնն ու մարանչումը եւրոպային պիտի պատմէր: Անմոռանալի Փիէս Քիլեանն էր օսկանին զուխը. անոր կ'աջակցէին ֆրանսական մաքին ականաւոր ներկայացուցիչներէն շատերը, ինչպէս Ժօնէս Փրէսանսէ, Անաթոլ Յարանս, Բլեմանսօ:

Քրիստափորն էր սակայն շարժման ողին, ու անոր կ'աջակցէր բժ. Յովհ. Լօսիս-Մելիքեանը, շառաւիղ հնչակաւոր զօրավարին, ու մէկը Իաջնակցութեան հիմնադիրներէն:

„Pro Armenia“, — այս էր նշանաբանը սկսուած նոր թափին: Այդ միեւնոյն նշանաբանով էր որ տեղի ունեցան միթիսկներ ու ցոյցեր՝ որոնց մէջ խօսք ասին Ժօնէսի, Փրէսանսէի, Տընի Բօչէնի, Մարսէյլ Սամպայի, Տ'Էթլուրնէյար Բօնաթանի նման կարկառուն դէմքեր, եւրոպայի խղճատանքը բախելով փոքր բայց արի ժողովուրդի մը մարտիրոսագրու-

թեանը առթիւ: Կազմակերպուեցան հարցապնդումներ ալ ֆրանսական, անգլիական, երբեմն նաև իտալական, պելճիքական, հոլանդական խորհրդարաններուն ընդէն՝ պաշտօնական սեղանի վրայ ընկելու համար հայկական հարցը ու անոր զօգուած սղրերգութիւնը:

Եւրոպան զեռ նոր կը սկսէր ըմբռնել հայ ցեղին տառապանքն ու երկունքը:

### ՍՍՍՆՈՅ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ութը տարուան ընդարձութեան չըջանը բուրովին ալ զուր չանցաւ սակայն: Երկրի մէջ կը խմորուէին նոր պատկուամներ, երբեմն բռնկելով:

Յիշենք Սաստուրի կռիւը, 1899 հոկտ. 26ին, երբ թուրք զօրքն ու քիւրա խուժանը չափուեցան բուռ մը ֆէտայիներու հետ և ծանր կորուսաներով էրեցին կռիւի դաշտը: Դաշնակցական 15 կորիճներ ինկեր էին սակայն կուսին մէջ:

Յիշենք և նոյն 1899ի աշնան Կէլիկուզանի ահաւոր սղրերգութիւնը՝ երբ քիւրա ցեղապետը Սալի կրցաւ ծուգակը ձգել աննման Ագրիւր Սերորը, վարձկան Յուզաներոն ձեռքով թունաւորելով դայն, և յետոյ պաշարելով անոր թաքստոցը 1500 զօրքով ու խուժանով: 14 հոգի 1500ի դէմ: Բայց հայ քաջերուն զիակները միայն ձեռք անցուց:

Չմոռնանք նաև ահաւոր վրէժը զոր քանի մը օր յետոյ լուծեց Անդրանիկ: Շապին Գարահարայի հերոսը՝ որ Ագրիւր Սերորի սպանութենէն յետոյ անցեր էր ֆէտայիներու զլուխը, կը յաջողի պարտութեան մատնել նոյն այդ Սալիլը, ձեռք անցընել դայն, ու սղջ-սղջ կտրել զլուխը՝ ինչպէս ան ըրեր էր Ագրիւր Սերորի գիակին:

Յիշենք վերջապէս Առաքելոց Վանքի հուշակաւոր կռիւը, 1901ի աշնան, երբ հայ ֆէտայիները,

Անդրանիկն ու Գէորդ Չաւուշը իրենց զլուխը, 21 օր պաշարուած մնալէ ու կուսելէ յետոյ վանքին մէջ՝ կը յաջողին կտրել թշնամի չղթան:

Ու ահա կը հասնի 1904 թուականը: Սաստուր երկունքի մէջ է: Հոն են հաւաքուած հայ ժողովուրդի լաւագոյն մարտիկները, — Հրայր-Գոթիսք, Վահան Մանուէլեան, Անդրանիկ, Գէորդ Չաւուշ, Մուրաա, Սեպուհ, Կալմակ Առաքէլ, Ա.օ, Մանուկ, Մակար, Վաղարշակ, Քեռի, Սմբատ, Դուրրախ, և շատ շատերը, պաշտպանելու համար հայ ժողովուրդը թուրք սարսափներուն դէմ, որ կը սարքուին ահա մութին մէջ Տարօնը ընաջնջելու համար ի սպաս:

Անդրանիկ հայ քաջերուն զլուխն է: Թուրք բանակը կը սեղմէ իր օղակը անընդհատ:

1904 մարտ 30ին առաջին բախումն է քիւրա հորգաներուն դէմ: Հայ ֆէտային կը ցրուէ դանտնք:

Երկրորդ ձակատամարտ մը, ապրիլ 11ին, երբ 700 հեծեալ թուրքեր զրոն կու տան Շէնիքի վրայ ու ետ կը մղուին դարձեալ:

Բայց թուրք բանակը վճռած է անպայման ընկճել Սաստուր: 15 հազարնոց զինուած ուժ մըն է որ կու գայ 300է աւելի թնդանօթներով չափուիլ հայ ֆէտայիին հետ: Անհաւատար կռիւը տասը օր կը տևէ ամբողջ, ու ապրիլ 20ին թուրքերը կացութեան տէրն են: Հայ ժողովուրդը զոն է սոււած կռիւներուն մէջ երկու թանկագին զաւակ, Հրայր-Գոթիսքն ու Վահան Մանուէլեանը, մինչդեռ միւս ֆէտայիները կը յաջողին ձեռք չիյնալ, ու զեռ ամիսներ պահուրտած կը մնան քարայրներու եւ ձերպերու մէջ, մինչև որ ամանք կ'անցնին Կովկաս, իսկ ուրիշներ, ինչպէս Գէորդ Չաւուշը, կը շարունակեն մնալ ու գործել երկրի մէջ, զեռ շատ մը տարի:

### ԵԿԵՂԵՅԱԿԱՆ ԳՈՅՔԵՐՈՒ Գ Ր Ա Ի Ո Ւ Մ Ը

Ռուս կառավարութիւնը 1903 Յունիս 12-25ի ցարական ուքազով յարքունիս դրաւուած կը հրուչակէր հայ եկեղեցական գոյքերը: Ռուսացման քաղաքականութիւնն էր որ Նիքոլա Ա.ի օրերէն սկսած, բայց ընդհատուած ատեն ատեն, հիմա օրակարգ կու գար կրկին՝ շնորհիւ վարչապետ Փլէվէ կոչուած բըսնաւորի մը, որ հրէջ մը գործիք ունէր, — Կովկասի փոխարքայ Կալիցինը: Եկեղեցական գոյքերու գրաւմամբ՝ անոնք կը խորհէին անտէր թողուլ հայ զբայրոցները ու զանոնք դնել փակման վտանգին առջև: Վաստէ էին որ Կաթողիկոսը պիտի չկրնայ անաստել վեհապետի ուքազին, ու ժողովուրդը զլուխը պիտի ձռէ գառնուկի նման:

Մոսկեր էին միայն հաշուի առնել Դաշնակցութիւնը:

Հ. Յ. Դաշնակցութիւնը որ իր գոյութեան 13 տարիներուն, 1890-1908, իր բովանդակ ուչադրութիւնը կեդրոնացուցած էր Թրքահայաստանի վրայ, մտքէն անգամ անցուցած չէր կուռի դուրս գալ ուսս պետութեան դէմ: Բայց յունիս 12ի ուքազը չէր կրնար անտարրեր թողուլ զինքը: Ան սպարէզ իջաւ հայ ժողովուրդի իրաւունքները պաշտպանելու համար: Ռոստոմն էր բմբոստութեան լծակը:

Դաշնակցութիւնը նախ բողոքելու ստիպեց Էջմիածինը: Յետոյ կաղմակերպեց ժողովրդական պոսթիւլու մը: Ժողովրդական բուսն ցոյցեր իրարու յաջորդեցին արդարեւ: Նախ Ալեքսանդրապոլի մէջ յունիս 29ին, յետոյ յաջորդարար Երեւան օգոստ. 3ին, Ախալքալաք օգոստ. 24ին, Գանձակ օգոստ. 29ին, Թիֆլիս օգոստ. 31ին, Պաքու սեպտ. 2ին, ու նաև Ծուչի, Կարս, Նախիջևան, Ղարաքիլիսէ, Զալալ-Օ զլի, Ղաղախ, Աշտարակ, Ղամարլու, Եւայն, մէկ

կողմէ ստիպելով Էջմիածինը անյողգողք մտալ, եւ միւս կողմէ դիրք բռնելով իշխանութեանց դէմ: Կառավարութիւնը ամենուրեք խեղդեց պոսթիւլուսները, բայց ի վերջոյ ստիպուեցաւ տեղի տալ, եւ փոխարքայ Վօրոնցով-Տաչքովի օրով զոր զրկեր էր Կալիցինի փոխարէն, հիմնապէս փոխել իր քաղաքականութիւնը:

1905 օգոստ. 1ին ցարին մէկ նոր ուքազը ետ վերագարձուց եկեղեցական գոյքերը:

### ՀԱՅ ԹԱԹԱՐԱԿԱՆ Կ Ո Ւ Ի Ի Ն Ե Ր Ը

Հայ թաթարական կուիւները մէկ փուլն էին այն զիւային ծրագրին՝ զոր ցարական Ռուսիան կ'որոճար ճգմելու համար Կովկասի հայութիւնը: Այս անգամ ալ կ'ուզէր Թաթարներուն ձեռքով հարուածել Հայը: Երկար ատենէ ի վեր կային արդէն կասկածելի խմորումները թաթար խաւերուն մէջ: Ռուս իշխանութեանց զխտութեամբն ու աջակցութեամբը անընդհատ կը զինուէին անոնք՝ հայ տարրը արեան մէջ խեղդելու համար առաջին պատրուակին:

Պատրուակը չուշացաւ: Պաքուի մէջ, Հայոց ձեռքով սպանութիւնը հայաստան թաթարի մը՝ Բարայէվի, 1905 փետր. 6ին, առիթ նղաւ որ թաթար ամբոխը արշաւէ դէպի հայ թաղերը: Անպատրաստ էին Հայերը, ու յանկարծակիի եկան: Յանկարծակիի եկաւ ինքը, Դաշնակցութիւնն ալ: Փորձուած հայդուկի մը, Նիկոլ-Դումանի վճռականութիւնն ու կրկաթէ կամքը բաւական եղաւ որպէսզի Դաշնակցութիւնը յաջողի ստանձնել հայ ժողովուրդի պաշտպանութիւնը: Պաքուն փրկուեցաւ արդարեւ:

Բայց թաթարական աւերածութեան ալիքը տարածուեցաւ Կովկասի ուրիշ շրջաններն ալ: Պաքուի արձագանգ տուաւ թաթար ուրիշ միջնարերդ մը,

1012-2002



Նախիջևեանը, ուր 1905 մայիս 12-15, Թաթարները սպանեցին ու կոտորեցին անգլէն հայութիւնը: Նախիջևեանէն յետոյ հրդեհը բռնկեցաւ Շարուր-Գարալագի, Զանգեզուրի, Ղարաբաղի մէջ ալ: Անոնց արձագանդ տուին Գանձակ՝ նոյեմբեր 18ին, ու Թիֆլիս՝ 4 օրէ յետոյ: Թուրք խուժանը, ամենուրեք, կը կոտորէր ու կը թալանէր, ոռւս իշխանութեանց մեղաակից անտարրերութենէն խրախուսուած:

Գանձակ հասաւ Ռոստոմը, հայութեան պաշտպանութիւնը զեկալարելու: Համազասպն էր որ եկաւ հոն ալ անցնելու կռուողներուն գլուխը:

Թիֆլիսի մէջ Արմէն Գարօն և Դուրբախն էին որ վարեցին հայկական ինքնապաշտպանութիւնը:

Ու այսպէս ամէն տեղ թուրք խուժանը իր դէմ զինուած բռունցք մը դատաւ: Ընդհարումները՝ սրունք մէկուկէս տարի տեւեցին՝ ամբողջական մատնեցին ի վերջոյ զարնուրեկի դասը, փառաւոր էջերէն մէկը կազմելով Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան:

### ԵՐԼՏԸԶԻ ՄԱՀԱՓՈՐԶԸ

Դաշնակցական Գ. ընդհ. ժողովը, 1904ին գումարուած Սօֆիա, սրոչեց անդամ մըն ալ սարսկ աշխարհը, — Երլազի բորենին ճգմել իր բոյնին մէջ իսկ:

Բրիտաախորն էր որ ստանձնեց կազմակերպել մահաախորձը: Բայց անոր չլիճակուեցաւ գլուխ հանել ձեռնարկը: Ան զո՞հ զնաց ուսմբի փորձի մը՝ 1905 մարտ 17ին՝ Սօֆիայի մօտ, Վառամշապուէ՛ Բէնախրեանի հետ, մեծ ծրագրի նախօրեակին:

Դաշնակցութիւնը չլքեց սակայն իր մեծ առաջնորդին կաակը, որքան ալ սուղը մեծ ըլլար և նաեւ թուլցուցած հայ դաւաղիրներու թափը:

Արգարե չորս ամիս յետոյ, 1905 յուլիս 21ին,

Սերամըքի արարողութենէն յետոյ էրր Ապտիւլ Համիտ կը դառնար պալատ, ուսմբ մը պայթեցաւ մղկիթին առջև: Սուլթանը ողջ մնաց, բայց զինք չըջատտողներէն մօտ երկու հարիւր հոգի սպանուեցան ու վիրաւորուեցան: Ոստիկանութիւնը չկրցաւ հեղինակները գտնել: Շարաթներ յետոյ էր որ Համիտի որսկանները դժոխային մեքենան կրող կառքին վաճառանիչէն՝ դտան Վիեննական գործարանը որ հայթայթած էր կառքը, դտան զայն ապստրոգները, քակեցին վերջապէս կծիկը, ու խմացան թէ Դաշնակցութիւնն էր որ ուղեր էր պատուհասել կարմիր գաղանը: Եթէ ճողպարեցաւ Սուլթանը անոր համար էր որ այդ օրը, րացաւարար, քանի մը բողբ ուշ էր մեկնած մղկիթէն, ու զեռ հեռուն էր՝ երրորդ ուսմբը պայթեցաւ:

Ձեռք չանցան բուն զերակատարները՝ սրունք արտատահման անցեր էին արդէն: Պելճիքացի Ժօսիսը միայն ձեռք ձգեցին, ու Դաշնակցութեան Պոլսոյ շարքերէն քանի մը հոգի սրունք հեռուէն հեռու աջակցեր էին դաւաղիրներուն:

### Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ

Դաշնակցութիւնը, 1890ին, իր կազմութեամբն իսկ սրղեղրեր էր թրքահայ դատը իրր գործունէութեան խորիստ: Բայց ըլլայ իր ընդհանուր ձգտումներով, ըլլայ իր քարոզած նշանարաններով՝ Դաշնակցութիւնը, առաջին օրէն իսկ, սամկապետութեան վրայ հիմնած էր իր ընկերային տեսակէտները, ու իր առաջին ծրագիրն անդամ, վաւերացուած 1892ի Ա. ընդհ. ժողովէն, կը պարունակէր արդէն ընկերվարական սաղմ մը: «Պէտք է սնչացնել արդի միլապետական բռնակալ ուժիմը, ձեռք բերել սղգերի համերաշխութիւն, աշխատանքի ապահո-

վութիւն, խղճի, խօսքի, համողմունքի ազատութիւն» կ'ըռէր այդ ծրագիրը, և կը ձեւակերպէր իրրեւնուազագոյն պահանջ, «զարգացնել ժողովուրդին արդիւնարերութիւնը, մտցնելով անոր մէջ նոր ձեւեր համայնական սկզբունքներով... ուժ տալ զիւրացու, արձևատուորի համայնական սկզբունքներին, զարգացնելով այն ընկերական հիմնարկութիւնները, ձեւերը, որոնք ծագեր են Հայաստանի հողին վրայ, տեղական և պատմական հանգամանքների ազդեցութեան տակ»:

Կեանքը սակայն տարրեր պայքար կը հարկադրէ Հ. Յ. Դաշնակցութեան, — Թրքահայ ժողովուրդի քաղաքական ազատագրութիւնը նախ: Այնպէս որ ամբողջ 17 տարի Դաշնակցութիւնը կրանուած մնաց թրքահայ դատով ու հայ ժողովուրդի ազատագրական պայքարով, և ոչ միայն 1898ի և 1904ի Բ. և Գ. ընդհ. ժողովները առիթ չունեցան ընկերվարական գիմագծութիւնը չեշտելու Դաշնակցութեան ծրագրին մէջ, այլ նոյնիսկ սկզբնական ծրագրինըւազագոյն պահանջն իսկ կեանքի մէջ կիրարկելու առիթ ևւ ասպարէզ չունեցաւ Դաշնակցութիւնը:

Տարիները սակայն նոր հող ու նոր ճիգ բերին Դաշնակցութեան ուսերուն: Ան ստիպուեցաւ գործունէութեան սահմանները փշրել, և Թրքահայաստանը միակ խարխիւր պահելով հանդերձ իր ազատագրական պայքարին՝ հասնիլ ամէն հոն ուր հայ ժողովուրդը վտանգի տակ էր, Փիղիքական թէ ազգային իր գոյութեան մէջ: Հայ եկեղեցական գոյքերու զրաւումը և հայ-թաթարական արևնտա վէճը Դաշնակցութեան համար առիթ գարձան որ իր պայքարը կովկաս ալ մտցնէ, ու յանձին ցարիգմի՝ հռչակէ հայ ժողովուրդի ուրիշ մէկ թշնամին:

Վրայ հասաւ 1905ի համաուուսական այլքը: Բոլոր ազատասո՛ տարրերը ձակատ կաղմեցին ցա-

րիգմի դէմ: Դաշնակցութիւնը չէր կրնար անտարրեր մնալ, նոյն իսկ յանուն հայ ժողովուրդի շահերուն: Ան, առանց լքելու իր հիմնական ձակատը, աշխատանքի անցաւ նաև ուուս պետութեան սահմաններուն մէջ: Կեանքը ի՛նքն էր որ կը հարկադրէր այսպէս գործունէութեան սահմանը լայնցնել, առանց որ Դաշնակցութիւնը իր ծրագրին մէջ միջուկ այն ատեն ունեցած ըլլար քաղաքական գործունէութիւն ու պայքար ուուս կառավարութեան դէմ:

Վիեննայի 1907ի Գ. ընդհ. ժողովը պիտի գար ծրագրին մէջ ներմուծելու ինչ որ կեանքի մէջ ստեղծուեր էր արդէն: Ու այդ ժողովին մէջ է որ Դաշնակցութիւնը պիտի որդեգրէր ընկերվարութիւնը՝ որուն սաղմը կար արդէն իր սկզբնական ծրագրին մէջ: Այս կերպով ասպարէզ կը բացուէր իր կովկասեան գործունէութեան ալ: Այդ ժողովին մէջ էր որ կը հռչակուէր այսպէս հայ ժողովուրդի դատին միասնական ոգին՝ գործունէութեան տարրեր սկզբունքներ և տարրեր ձեւեր գծուելով հանդերձ հայ ժողովուրդի երկու հատուածներուն համար:

**Փ Ա Ր Ի Զ Ի Ք Օ Ն Կ Ր Է Ն**

Դաշնակցութիւնը սկիզբէն ի վեր կուսակից էր եղած Համիտեան ուժիմէն դժգոհ տարրերը համախմբուած տեսնելու պայքարի միակ ձակատի մը վրայ: Ան կը հաւատար թէ հայ ժողովուրդի հիմնական դատին համար իսկ անհրաժեշտ էր նախ մարդկային տարրական պայմաններ ստեղծել: Համիտեան ուժիմը մեծագոյն խոչընդոտան էր, — հասարակաց թշնամին բոլոր ճնշուած տարրերուն, Հայուն ու Թուրքին, Քիւրտին ու Արաբին: Բոլոր դժգոհ տարրերը միակ պայքարի մը մէջ հաւաքելու փորձերը 1894էն արդէն կ'ըլլային, փորձեր՝ մերթ Թուրքերուն, մերթ Քիւրտերուն, երբեմն ալ բոլոր ընդիմադիր հոսանքներուն հետ:

Հ.Յ. Դաշնակցութեան Վիեննայի 1907ի ընդհ. ժողովէն յետոյ նոր փորձ մը եղաւ: Փարիզի Բօնկրէն է առ, որ դուժարուած 1907 սեպտ. 27-29, կը հռչակէր «ձեռք բերել համերաշխութիւնը օսմ. կայսրութեան բոլոր ժողովուրդներուն, որոնք միահամուռ կը տառապին երկրին վրայ ծանրացած եւ Սուլթան Համիտ Բ.ի հրէշային ոճիրներով ամբողջ աշխարհի աչքերուն պժղայի դարձած բնապետական սէժիմէն»:

Բօնկրէին կը մասնակցէին Հ. Յ. Դաշնակցութիւնը, Իթիֆիհատ-Թէրազզըն, Սապահէտաֆիի խրմբակը, Եգիպտոսի հրէական կամիտէն, Եգիպտոսի արարական «Ահաի Օսմանի»ն, ինչպէս նաև զանազան ընդդիմադիր թերթերու խմբագրութիւնները: Բօնկրէն իրրեւ հիմնական պահանջ բանաձեւեց ա) Ապաիւլ Համիտի զահրնկէցութիւնը, բ) արմատական փոփոխութիւն ներկայ սէժիմիւն, և գ) հաստատում խորհրդարանական զրութեան, իսկ անոր մասնակցող կազմակերպութիւնները յանձն առին զիմել հետեւեալ միջոցներուն. 1. զինուած դիմադրութիւն կառավարութեան քայլերուն. 2. անդէն զիմադրութիւն՝ քաղաքական և տնտեսական գործադուրով. 3. մերժում հարկերու, 4. փրօփականա գինուորներուն մէջ, 5. ընդհանուր ապրտամբութիւն, 6. մարտական այլ միջոցներ՝ համաձայն պարագաներու թերադրութեան:

Բօնկրէին առթիւ մամուլին հաղորդուած կոչը կը յայտարարէր թէ «Համիտական սէժիմը կ'ոչնչանայ մ'ջտայուտ ապաղայի մը մէջ, եթէ ամէն տնոնք որ կը տառապին, ունենան, ինչպէս մենք, դոյն տապալելու հաստատ կամքը: Սարխուլ պարխալ մըն է անիկա՝ զոր կարելի է ուսի մէկ հարուածով հրել ձգել, որպէսզի փրկազատ կայսրութեան մէջ հեղեղուի ազատութեան և արդարութեան սրբազան բոյսը»:

Փարիզի քօնկրէէն անմիջապէս յետոյ Դաշնակցութիւնը միջոցներու զիմեց Վան, Պոլիս և այլուր՝ թուրք տարրերուն հետ գործակցարար պայքարի սկսելու: Իթիֆիհատը ինքն ալ սկսաւ պատրոյզը գնել Մանասթըրի և Սելանիկի մէջ:

Համիտ շուտ առդի տուաւ:

Փարիզի քօնկրէն իրաւունք ունէր ըսելու թէ «Համիտական սէժիմը խարխուլ պարխալ մըն է՝ զոր կարելի է ուսի մէկ հարուածով հրել ձգել»:

### ՕՍՄ. ՍՍՀՄ ԱՆՍԻՐՈՒԹԻՒՆԸ

Երբ 1908 Յուլիս 10/23ին սահմանադրութիւնը հռչակուեցաւ Թուրքիոյ մէջ, Դաշնակցութեան համար կը բացուէր գործունէութեան նոր ասպարէզ: Զէնքը ան վար կը գնէր, նուիրուելու համար լեկայ գործունէութեան:

Եօթնամեայ չըջանը, 1907—1915, այլապէս չահեկան չըջան մըն է Դաշնակցութեան կեանքին մէջ: Ամբողջ Թուրքիան ողողց կազմակերպական ցանցով, ամենուրեք թարմութիւն մտցնելով հայ կեանքի մէջ: Բոլոր հայաշատ կեդրոններուն մէջ ձանչեց զաշնակցական մամուլը և ընտերէն լուեցաւ անոր խօսքը: Դաշնակցական մտաւորականութիւնը թթիմորն էր հայ կեանքին, և Ազատաւարք անոր միջնարկը:

### ՊԱՐՍԻԱՍՏԱՆԻ ՍՍՀՄ ԱՆՍԻՐՈՒԹԻՒՆԸ

Հայ ժողովուրդը, — և Դաշնակցութիւնը անոր հետ, — Պարսկաստանի մէջ ոչ ազգային նպատակներ ունէր, ոչ սեփական հեռանկարներ, և ոչ իսկ ուրոյն ազգային շահեր: Եւ եթէ Դաշնակցութիւնը իր ուժերը սպաս դրաւ անոր վերագարթիծօնքին համար, անոր համար էր որ յանձին Պարսիկներուն ան կը գտնէր եղբայր ժողովուրդ մը՝ որուն վերածընունդը մէկ օղակն էր Մերձուոր Արեւելքի ցեղերուն վերակենդանութեան:

1906ի ամբարն էր որ Պարսկաստանի մէջ սկսան սահմանադրական շարժումները, երբ Մուզաֆէրէտին շահը, ղիջկրով ժողովրդական պահանջներուն, սահմանադրութիւն հռչակեց: Իր յաջորդը, Մահմէտ Ալի շահ, հարածանք սկսաւ սակախ սահմանադրականներուն դէմ, և 1908 յունիս 10ին պարսիկ Սաղախներու հրամանատար ուսու գնդապետ Լիախովի ձեռքով բռնակոծեց Մէջլիսը և ցրուեց երեսփոխանները: Այդ օրէն կը սկսի կռիւը մէկ կողմէ յետագէմ Շահին և միւս կողմէ ազատական ուժերու միջև՝ որոնց պետերն էին Սաթթար և Պաղըր խաները: Անտորձ էին սրարսիկ ազատական պետերը, ու չունէին կռուան մը:

Այդ պահուն էր որ սապարէզ կու գայ Հ. Յ. Դաշնակցութիւնը յանձին եփրեմի, թիկունք հանդիսանալու սահմանադրական ուժերուն:

1909 փետր. 3ին է որ Ռաշտէն ճամբայ կ'ելլէ Եփրեմ հաղիւ 25 հոգիով՝ 10 հայ և 15 վրացի: Յետոյ է որ կը շատնայ տակաւ այդ թիւը՝ քանի կը մաքրէ ճամբան վտանգաւոր տարրերէն: Ապրիլ 21ին կը գրաւէ Ղազինը, ուր և կը մնայ մօտ երկու ամիս, չըջակայքը մաքրելով հետզհետէ թշնամի ուժերէն: Յունիս 14ին է վերջապէս որ 700 հոգիով կը քայլէ Թէհրանի վրայ, և ճամբան ամենուրեք ջախջախելով կառավարական ուժերը՝ յունիս 30ին կը մտնէ Թէհրան: Երեք օր կռիւ տեղի կ'ունենայ մայրաքաղաքի փողոցներուն մէջ, մինչև որ, անձնատուր կ'ըլլայ ուսու գնդապետը, իսկ յուլիս 3ին, Շահը կ'ապաստանի ուսու գնդապետունը՝ ուրկէ չուտով պիտի անցնէր Ռուսաստան: Յեղափոխական բանակը յաղթական է այլևս: Եփրեմ կը նշանակուի ոստիկանապետ, ու՝ անկէ յետոյ ամբողջ 3 տարի, ան Պարսկաստանի տեսակ մը ղեկատարը կ'ըլլայ, բայց և ամէնուն կուռքը: Հետզհետէ կը

զայլէ բոլոր դուերը, կ'երթայ կը ճնշէ զանազան ցեղերու ըմբոստութիւնը, մինչև որ 1912 մայիս 6ին, կը սպաննուի պատնէշին վրայ, ծուղակի մը հետեւանքով: Փառաշուք կ'ըլլայ իր թագումը, ու աննախընթաց: Իր գէնքի ընկերները, Քեաի և Սեչօ, պահ մը կը շարունակեն իր գործը, իրենք ալ սպաս գնելով իրենց կրօնովը սրարսկական ազատական ուժերուն:

### Հ. Յ. Գ. ԵՒ ԻԹԹԻՆԱՏ

1907էն կու գար Հ. Յ. Դաշնակցութեան և Իթթիհատի գաշինքը: Բայց 1908էն յետոյ, անգամ մը իշխանութեան տիրացած՝ Իթթիհատը արհամարհեց իր դաշնակիցը, Հուրիէթի գինովութեան մէջ ազատական կապ մը միայն պահելով:

1909 մարտ 31ի յետադիմական շարժումը՝ որ Հուրիէթին սպառնաց և անոր հետ Իթթիհատին, գայն մղեց յնարաններ փնտռելու: 1909ին Սեւանիկի մէջ Իթթիհատի և Դաշնակցութեան միջև կնքուած նոր համաձայնութիւն մը Սահմանադրութեան փ պաշտպանութիւն, նոր գործակցութիւն մը ստեղծելու համար էր առաւելապէս:

Ան ևս մնաց սակախ մեռեալ տառ: Պղատունական կապը անշուշտ որ մնաց, բայց Իթթիհատը դժկամակեցաւ հաւատարիմ մնալ իր յանձնառութեանց: Գործակցութիւնը ընտրական քայլախօնէ անդին չանցաւ: Մինչև որ 1912 ապրիլ 20ին խըզուեցաւ և այդ պղատունական կապը:

### ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԸ

1913ը նոր չըջան մը կը բանար, Հայաստանի բարեկորդութիւններու հարցն է որ մէջտեղ եկած էր գարձեալ, ու վեց Մեծ Պետութիւնները անով կը գրադէին այս անգամ քիչ մը աւելի լրջօրէն: Դաշ-

նակցութիւնը չէր կրնար անտարրեր մնալ: Ան իր բովանդակ ճիգերը ի սպաս դրաւ ըլլայ Պոլսոյ մէջ՝ ուր Մեծ Պատուութիւնները կը մշակէին բարենորոգումներու ծրագիրը, ըլլայ Փեթրոսկրատ՝ ուր գացեր էր թծ. Զաւրիէլ ուսն իշխանութեանց գործակցութիւնը ապահովելու, ըլլայ Եւրոպայի մէջ՝ ուր գործակցեցաւ Պոլսո նուպարի նախագահութեան տակ կազմուած Ազգային Պատուիրակութեան:

### ԸՆԴՀ. ՊՍԵՐՍՉՄԸ

Դաշնակցութիւնը իր ճրգ ընդհ. ժողովը կը գումարէր Կարնոյ մէջ 1914 օգոստոսին՝ երբ պայթեր էր արդէն Ընդհ. Պատերազմը: Դաշնակցութեան պատգամաւորները Կարին հաւաքուեր էին՝ պայքարի ձակատ մը կռելու համար Իթթիհատի դէմ, որ արդէն անձնատուր էր եղած հայահայած մտայնութեան մը: Բայց երբ իրենք զիրենք գտան նոր և փախուկ կացութեան մը առջև՝ զոր պատերազմը կը բանար, Դաշնակցութեան պատգամաւորները իրատեսութիւնը ունեցան Իթթիհատի ձեռքը պատրւակներ չտալու, զիտակ բացառիկ պատասխանատուութեան որ կը գրուէր իրենց ուսերուն: Ընդհ. ժողովը զգաց որ Թուրքիոյ պատերազմի միջամուխ ըլլալը ոչ միայն ազէտ մը պիտի ըլլայ Թուրքերուն իրենց համար, այլ ուազմարեմ պիտի ընէ Հայաստանը, ու հայ ժողովուրդը ուտքի կօխան: Ան որոշեց հետեւաբար ամէն ճիգ թափել համոզելու համար Իթթիհատը որպէսզի զո՞ճ չերթայ արկածախնդրութեան մը ու հետեւի պատերազմի մէջ որեւէ պետութեան կողքին: Իթթիհատը չլսեց, աւա՛ղ, ու ազէտ բերաւ թէ մեզ, թէ իրենց:

Ընդհ. ժողովի գումարման միջոցին էր որ Դաշնակցութեան հետ բանակցելու եկան Իթթիհատի և Թուրք կառավարութեան լիազօրները, էօմէր

Նաճի պէյ և Տօքթ. Պէնաէտին Շաքիր՝ որոնք առաջարկեցին Դաշնակցութեան, Թուրքեռուս պատերազմի պարագային, ըմբոստութիւն յարուցանել Կովկասի մէջ ուսն իշխանութեանց դէմ, փոխարէն խոտտանալով աջակցիլ անկախ Հայաստանի մը կազմութեան Ռուսիոյ սանձաններուն մէջ՝ էջմիածինը ունենալով մայրաքաղաք:

Ընդհ. ժողովը ետ մղեց այս առաջարկը, նախ յորդորելով որ Թուրքիա իր չէզոքութիւնը պահէ պատերազմին մէջ, և յայտարարելով ի վերջոյ որ հայութեան երկու հատուածներն ալ օրինապահ պիտի մնան իրենց պետութեանց հանդէպ, և ուղղամտօրէն պիտի կատարեն իրենց քաղաքացիական պարտականութիւնները:

Ընդհ. ժողովի որդեկրամ այս իմաստուն զիրքը, այնքան անկեղծ էր ու մտաւոր, որ այդ իմաստով ալ բանաձև անցուց, և ըստ այնմ հրահանգներ ձեւակերպեց իր ընտրած Բիւրոյին համար:

### ՀԱՅՍՏԻՆՁ ՍԱՐՍԱՓՆԵՐ

Դաշնակցութիւնը իր օրինապահ զիրքին մեղքը քուեց: Ան ուղեց լուայեալ մնալ Թուրք իշխանութեանց հանդէպ՝ հայ ժողովուրդին խնայելու համար ազէտ մը: Թուրքերուն ձեռք պատրուակ տալու վախէն՝ նոյնիսկ չփորձեց սուղ ծախել իրեններուն կեանքը: Ու եթէ Վանի և Սուէփիոյ, Շապին Դարահիսարի ու Եդեսիոյ մէջ իր սազմիկներն եղան որ կորիզը կազմեցին ժողովրդական զիմազրութեանց, անոր համար էր որ այլևս ակներեւ էր սպանդը և կարելի չէր գառնուկի պէս մորթուիլ:

Ճիշդ է որ ամբողջ ժողովուրդ մը զո՞ճ զնաց հայաջինջ սպանդին, բայց Դաշնակցութիւնը իր շարքերէն է որ տուաւ ամէնէն թանկագին զոհերը, որոնց Թուրքն անկամ սարսուռ կ'ազդէ մարդուն:

Տարու համար քանի մը անուաններ, յիշենք Ռուբէն Զարդարեանը, Գ. Մամակը, Է. Ամուռնին, Յ. Շահ-րիկեանը, Դ. Վարուժանը, Սիամանթօն, Ա. Վառամ-եանը, Վանի Իշխանը, Սարգիս Մինասեանը, Վարդ-գէսը, Գեղամ Բարսեղեանը, Հրաչը, Մարգպետը, Բարսեղ Շահապը, Քառմէնը, և տասնեակներ, տասնեակներ, առանց դեռ յիշելու Դաշնակցութեան համակիր մտաւորականութիւնը՝ Զոհրապը ու Մեղ-քոն Կիւրճեանը, Երուխանն ու Սեւակը, Զէօկիւր-եանը, և այլն:

**ԿՃՄՍԻՈՐՄԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ**

Կամաւորական շարժումը տարերային ձեռնարկ մըն էր՝ որ Կովկասի մէջ մէկէն պայթեցաւ, իր ե-տեւէն քաշելով ամբոխային տրամադրութիւնը: Դաշնակցութիւնը ուղղակի թէ անուղղակի դեր չու-նեցաւ անոր սաղմնաւորման մէջ: Աւելին. ան դէմ էր նոյնիսկ այդ շարժման՝ հաւատարիմ մնալով իր դերաստին մարմնի վճռին: Ճիշտ է որ դաշնակցա-կան հին խմբապետներէն շատերը, ալիքէն տար-ուած, կամաւորական շարժման յարեցան չուած մը-րայց Դաշնակցութիւնը, պաշտօնապէս, շարունակեց վերապահ մնալ:

Կամաւորական շարժումը ի սկզբան մասնակի ձեռնարկ մըն էր նոյն իսկ: Այն ատեն միայն հա-մադգային բնոյթ ստացաւ ան և այն ատեն միայն Դաշնակցութիւնը անոր սանձը ստանձնեց երբ թուր-քիայէն սկսած էին զայ արդէն հայաջինջ եղեռնին ազդանշանները, ու երբ անհրաժեշտ էր կազմակեր-պել տարերային շարժումը:

Անգամ մը կոխի մէջ մտած՝ Դաշնակցու-թիւնը իր ուսերուն առաւ մեծագոյն բեռը, ճակտին վրայ թէ թիկունքը: Ու իր խմբապետները, Անդրանիկ ու Վարդան, Քեռի ու Գրօ, Համադասպ ու Ռեչօ, Սեպուհ և Իշխան էին որ վարեցին հերոսական կոխը:

**ԱՆԳՐԿՈՎԿԱՍԻ ԱՆԿԱՍՈՒԹԵԱՆ ՕՐԵՐՈՒՆ**

1917 Վեարձարին տապալեցաւ Տարը: Նոր չըր-ջան մը կը բացուէր հայ ժողովուրդին համար: Ու Դաշնակցութիւնն էր նորէն սրուն յառած էին իր աչքերը: Կովկասը կ'օժտուէր տեսակ մը ինքնավա-րութեամբ, ու Դաշնակցութեան կը վիճակէր պաշտ-պանել հայ ժողովուրդին շահերը՝ երկու անրարեա-ցակամ զրացիներու վրացիին ու Թաթարին սանձադու-թեանց դէմ, մտահոգութիւնը ունենալով նաև կուռի ճակատին:

Կովկասեան Սէյմի մէջ որ 1917 նոյ. 27ին կազմուեցաւ իրրև տեսակ մը խորհրդարան՝ Դաշ-նակցութիւնն էր գրեթէ որ հայ ժողովուրդը կը ներ-կայացնէր, և զործադիր իշխանութեան կամխարիա-տի մէջ ալ երկու անգամ ունեցաւ, ինչպէս յետոյ, Անդրկովկասի անկախութեան օրերուն, երբ 1918 ապրիլ 9ին Միացեալ կառավարութիւն կազմուեցաւ Կովկասի համար, 12 անդամներէն երեքը ինք տուաւ:

Դժուարին էր սակայն իր դերը: Ոչ միայն ստիպուած էր թրքական ճակտի հոգը առաւելապէս իր ուսերուն ունենալ, այլ անընդհատ մ'աքառիլ Թաթարին ու վրացիին դէմ, սրոնք սրտանց տաճ-կական զօրքին հետ էին:

**ՄՆՅՈՐԳԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ**

Ընդհ. պատերազմը եղբրական եղաւ հայ ժո-ղովուրդին համար: Ան հայ ժողովուրդին կէսը զոհեց, ու կը սպառնար զոհել և միւս կէսը:

1917 ղեկտեմբերին ուսու բանակները՝ թրքա-կան ճակատները լքած կը փախչէին: Հայ ժողովուրդը մինչև էր իր դարաւոր ոսոխին դէմը: Հայ ուժերը անկարող եղան կասեցնել թշնամին՝ որ անդադար կը յանաջանար, արորելու հայ ժողովուրդի մնա-ցորդը:

Թուրք բանակը 1918ին զբաւած Երզնկան եւ փետր. 3ին Բարերզը, կը յառաջանար կառաղի թափով մը դէպի Էրզրում: Փետր. 27ին զբաւեց եւ Էրզրումը: Մարտ 23ին Սարըզամիշն ալ ձեռք կ'անցընէր, և անով սամրոզ Ալաշկերտի հովիտը: Հայկ. զօրքեր կը մնային միայն Վան՝ ուրկէ Սպրիլի կէսերուն կռուելով եւ սլաշապանուելով Թուրքերուն դէմ, անոնք ալ պիտի անցնէին Պարսկաստան: Ու ամենուրեք դաշնակցական հինաւուրց մարտիկներն էին որ սուղ կը ծախէին հայրենի հողին լքուած ամէն մէկ թիզը:


Թուրք զօրքը շարունակելով իր վայրագ թափը մայիս 15ին մտած էր արդէն Ալեքսանդրապոլ, և մայիս 22ին զբաւած Համամյու կայարանը՝ բանալով այսպէս Երեւանի ճամբան: Երեւանն ալ վտանգի տակ էր ու անոր հետ հայ ժողովուրդին մնացորդները: Ու ահա մոզական ուժ մը խլրտեց մեռնող ցեղը: Դաշնակցութիւնը դարձեալ կը բանար իր ընդերքը: Արամն էր զոր հայ ժողովուրդը կարծես թէ ծներ էր իր օրհասական վայրկեանին համար: Ան էր որ կազմակերպեց վերջին գուպարը, աջակից ունենալով Դաշնակցութեան խիզախ ռազմիկը, Դրօն: Անոնք հայ բանակի պետերուն ի սպաս դրին ցեղին վերջին ճիզը, ու հայ ժողովուրդը ունեցաւ այսպէս իր Դարաքիլիսէն, Սարտարսպատն ու Պաշ-Ապարանը: Հայաստանի անկախութիւնն է որ կը գծուէր այսպէս հայ քաջերուն դէնքով:

Ու անդին Պաքուն: Հո՛ն ալ Դաշնակցութիւնը լծակը եղաւ զմայիլի դիւցազնամարտի մը, որ Թուրքերուն թափը կտարեց, արդիւնց զանոնք ատենին Պաքու մտնել, ու դիւրացուց դօտամարտը՝ որ կը մզուէր անդին Երեւանի դռներուն առջեւ: Պաքուն խլից Դաշնակցութեան վաղեմի հայդուէր՝ Մուրաթ:

Այսպէս գրուեցաւ Մայիս 28 ը Հայոց պատմութեան մէջ:

## Ա Ն Կ Ա Խ Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն

Հատորներ պէտք են նոյնիսկ հարեւանցի ուրուաղծելու համար այն տիտանական աշխատանքը զոր Դաշնակցութիւնը ստանձնեց ոչինչէն Հայաստան մը անդծելու համար: Ան ստանձնեց երկիր մը՝ ուրկէ փոթորիկն էր անցնըր կրէկ և ուր հիմա սոյն ու հիւանդութիւնները կը պտտէին մանգաղը ձեռքերին: Ան կրկուքէս տարի մէկ կողմէ սովին ու հիւանդութեանց դէմ մ'աքսուեցաւ, ու միւս կողմէ դրաւ պետութեան մը հիմերը: Ան մին միւնակն էր այդ տաժանադին աշխատանքին մէջ:



Ս. Ր. Ա. Մ.

Հիմնադիր Հայաստանի Հանրապետութեան

### Փ Ե Տ Ր Վ Ա Ր 18

Պուշեւիկները հազիւ երկուքուկէս ամիսէ ի վեր  
 եկեր տիրացեր էին Հայաստանին, և ահա հայ ժո-  
 դովուրդը արդէն սկսաւ չհանդուրժել անոնց լուծը:  
 Ան պուժկաց տարերային, համաժողովրդակաւն  
 ընդվզումով մը 1921 փետր. 18ին: Դաշնակցու-  
 թիւնը դեր չունէր այդ ըմբոստութեան մէջ, բայց  
 ան էր որ անմիջապէս կացութեան գլուխը անցաւ,  
 ու ղեկավարեց պուժկուժը: Հազիւ 40 օր դիմացաւ  
 հայ ժողովուրդի ցասումը, բայց անոր չնորհիւ էր  
 որ հայ ժողովուրդը կացինէն ազատեց իր զաւակ-  
 ներէն շատերը, ու Մոսկուան իր ձախաւեր աշ-  
 կերտները զգաստութեան ընտել:



18 .1  
 ՎՊ .2  
 մվՍ .3

2013

« Ազգային գրադարան »  
  
 ՀԱՅԿԻՆԼ0040572

ՎՊ  
 ՍՄԻՐՆՈՎԻ  
 14 St. Pictor

ՄԱՏԵՆԱՆՈՐ „ՀԱՅ ԱԶՍՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ“

- |                           |                   |
|---------------------------|-------------------|
| 1. Նիկոլ Դուման           | Գին 10 [էլ] 2 Ֆր. |
| 2. Գիծեր Հ. Յ. Դ. Կեանքին | „ 20 „ 4 Ֆր.      |
| 3. Սիմոն Զաւարեան         | „ 20 „ 4 Ֆր.      |

Դ Ի Մ Ե Լ

„Ա.ՐԱ.Զ“ի Խմբագրութեան

14 Str. Pictor Luchian, București